

ՏՆՏԵՍԱԿԱՆՔ

ԱՌՏՆԻՆ ՏՆՏԵՍՈՒԹԻՒՆ

Հատուածք և այլ և այլ ուտելի մասուեր կեն-
դանաց : (Տես երես 347)

Այն և իր Բաղադրութիւնը : — Այն-
դանեաց կաթն, ընդհանուր տեսու-
թեամբ առնելով, անթերի սնունդ մըն
է, վասն զի երկար կամ կարճ ժամա-
նակ մը տղայոց և նորածին կենդանեաց
կերակուրն է :

Իսկ կովու կաթն, որուն վրայ է
մասնաւորապէս խօսքերնիս, վասն զի
քան զամէնն աւելի կը մտնէ մարդուս
աննդարար գոյացութեանց մէջ, իր բա-
ղադրութեամբն աւելի կը մծտենայ կը-
նոջ կաթին, որ մեր առաջին և նախ-
նական կերակուրն է :

Այնով և կովու կաթն, ինչպէս այ-
ծուն, ոչխարին և իշուն կաթն, որ եր-
բեմն կրնան մէկմէկու փոխանակել, ի-
րենց բաղադրութեանը մէջ ունին

Ա. Չ ուր, որ նոյնպէս մասն է մեր
ամէն սննդոցը, մեր գործուածոցը, մեր
հիւթոց անջատմանցն ու մեր ապաւիժ-
մանցը :

Բ. Ազոդացեալ գոյացութիւնը, որ
նոյն տարրական բաղադրութիւնն ու-
նին մեր գործուածոցը հետ, և անոնց
ձեւացմանը կամ պահպանութեանը գոր-
ծակից կ'ըլլան, անոնց փոխուելով և
գործիւորելով, յետ քիչ կամ շատ փո-
փոխութիւն մը կրելու մարտողութեան
գործողութեամբը, մինչդեռ ուրիշ մաս
մըն ալ ապաւիժմանց ազոդացեալ մասը
կը մատակարարէ :

Գ. Աբարաւոր նիւթ մը, կամ
կալնաշար¹, որ շնչառութեան գործո-
ղութեամբը փոխուելով նախ՝ կ'եղծա-
նի, կամ մանաւանդ դանդաղ կիզումն
կ'առնու թոքին մէջ մտած օդոյն թը-

1 Գ. Լ. Lactose կամ Lactine.

թուածնին ներկայութեամբը, և այս
կերպով ջերմութիւն կը պատճառէ, ո-
րով արեան սլաշաճ բարեխառնու-
թիւնը կը պահպանուի :

Դ. Պարարտ գոյացութիւն մը կամ
կոզի, որ ըստ պարագայից կրնայ ինքն
ալ դանդաղ կիզման երեւոյթներն յա-
ռաջ բերել, կամ պարարտ նիւթոց ձե-
ւացմանն հաղորդ ըլլալ, որ անհրա-
ժեշտ կարևոր են համեմատութեամբ
մը մեր ճարպաւոր գործուածները լե-
ցընելու :

Ե. Աեղին գունաւորիչ նիւթ մը և
կարմիր գունաւորելի գոյացութիւն մը,
որ կ'օգնեն մեր գործարանաց գունաւո-
րութիւնը պահպանելու :

Զ. Համեմաւոր գոյացութիւնը, որ
կրնան ախորժակ գրգռել՝ սննդառու-
թիւնն աւելի ախորժակ համ ընելով :

Է. Արային և մագնեսային աղեր, որ
զիւաւորապէս ոսկերաց մետաղական
հաստատուն մասը կազմելու կը ծա-
ռայեն :

Ը. Աբալեան աղեր, որ կենդանա-
կան տնտեսութեանն ամէն հեղանիւ-
թոցը մէջ կը գտուին, որոնք կ'օգնեն
սննդոց համաւորութեանը, և անոնցմէ
մաս մը, որ օգտակար է այս վերջին
պաշտամանս, որ ըստ օրէ դուրս կը
ձգուի ապաւիժմամբը :

Թ. Արկաթի որսիտի մանր քանա-
կութիւններ :

Ժ. Ածուբի հետք :

Իսկ երկաթն ու ծծումբը կը գտուին
մարդուս թէ՛ արեանը մէջ և թէ՛ գոր-
ծարանաւոր գործուածոցը մէջ :

Առաջիկայ աղիւսակիս մէջ կը տես-
նուին թէ՛ ինչ համեմատութեամբ սննդա-
ռութեան այս գործարանական և ան-
գործարանական նիւթերը կը գտուին,
միջական հաշուով, կնոջ և ուրիշ քանի
մը խոտաճարակ կենդանեաց կաթին
մէջ¹ :

1 Գիշակեր կենդանեաց կաթն ընդհանրապէս
ստոնցմէ կը տարբերի, վասն զի կաթնաշար-
չունի, և պարարտ նիւթերն աւելի շատ համեմա-
տութեամբ կը բովանդակէ :

ԲԱՂԱԴՐՈՒԹԻՒՆ ԿԱԹԻՆ	ԿԻՆ	ԿՈՎ	ԱՅԾ	ՈՉԻԱՐ	ՄԱՏԱԿ ԷՇ	ՄԱՏԱԿ ԶԻ
Զուր .	89.54	86.40	85.60	82.00	90.50	89.33
Ազդեցեալ գոյացութիւնք . (բնականի , բնասպիտակուց , նիւթք լուծականք յաւ գուլ) .	3.20	4.30	4.50	8.00	1.70	1.62
Շաքար կաթին կամ կաթնաշաքար .	3.71	5.20	5.80	4.50	6.40	8.75
Կոգի կամ պարարտ նիւթք .	3.34	3.70	4.10	5.50	1.40	0.30
Գոյացութիւնք . գունաւորիչ , գունաւորեւի , համեմաւոր .	Հետք	Հետք	Հետք	Հետք	Հետք	Հետք
Դժուարալուծական աղք . փոսփորուտ կրի , մազնեփայի , երկաթի , կիր զուգակցեալ ընդ բնականրոյ .	0.15	0.25
Լուծական աղք { Քլորաւոր բողասիոնի Ծովային աղ կամ քլո- րաւոր սոդիոնի Փոսփորուտ սոսայի և սոսա .	0.06	0.15
	100.00	100.00	100.00	100.00	100.00	100.00

* Անլուծական աղերը կշռուած են ազդեցեալ նիւթոց հետ . և էին 1.5էն 2.5 առ 1000 :

** Լուծական կամ ալքալան աղերը կաթնաշաքարին հետ ձեռքած են . և էին 1էն 2 առ 1000 :

Եւս աղիւսակիս առաջնորդութեամբ բը այլ և այլ կաթերն երեք խումբ կը դասուին . վասն զի մեծ նմանութիւն ունին իրարու հետ

Ա . Ստակ իշուն կաթն ու մատակ ձիուն կաթը :

Բ . Լոծուն կաթն ու ոչխարին կաթը :

Գ . Կովուն կաթն ու կնոջ կաթը :

Լոծալին խմբին երկու կաթերը քան զամէնն աւելի տկար են , մանաւանդ ազդեցեալ և պարարտ նիւթոց կողմանէ , մինչդեռ կաթնաշաքարը քան զամէնն աւելի քանակութեամբ կը բովանդակեն :

Արկորդ խմբին մէջ կը տեսնուի որ քան զամէնն աւելի ճոխ ոչխարի կաթն է . այժու կաթն ալ անոր շատ կը մտտենայ , և երկուքն ալ առատ պարարտ գոյացութիւններ ունին և ազդեցեալ նիւթեր . որոնք այսու նկատմամբ քան զամէնն աւելի սննդարար յատկութիւններ ունին :

Իսկ երրորդ խմբին մէջ մեծ նմանութիւն կը տեսնուի կովու կաթին և կնոջ կաթին . որով կը մեկնուի այն փո

խանակութիւնը որ կ'ըլլուի նորածին տղայոց սննդեանն համար : Սակայն կովու կաթն աւելի ճոխ է բոլորական հաստատուն գոյացութեամբ , և կնոջ կաթն զգալապէս աւելի պարարտ նիւթունի , մինչդեռ կաթնաշաքարը , ազդեցեալ և աղային գոյացութիւնները համեմատութեամբ այս երկու հեղանիւթոց մէջ եղած ցամաք նիւթոյն բոլորական քանակութեանը աւելի նուազ են : Եւս տարբերութիւններս մտադրութեան արժանի են միշտ երբ հարկը մէկը մէկալին տեղը փոխանակելու , մանաւանդ թէ որ նորածին տղան տկար ըլլայ :

Իւսց ասկէ , շատ մեծ փոփոխութիւն կը պատճառէ կաթին բաղադրութենն ու անոր որպիսութեանը վրայ ստընտուաց և կովուց սննդառութե կերպը :

Արեւոյն և Բնական կապիտալիս կաթին :

— Լոծուն ծանօթ է կաթին մասնաւոր երեւոյթը . իր դիմահարութեան և դեղնորակ սպիտակութեան պատճառն են կոգեղէն բազմաթիւ գնտիկներն որ ցրուած են թեթեւ հուզաւոր հեղուկին զանգուածոյն մէջ մզման եղանակով :

կաւ , որ լուծուած կը պահէ գրեթէ միւս զոյացութեանց բովանդակութիւնը :

Նոյնպիսի կաթնագոյն երեւոյթ ունեցող մզուամն մը կրնայ պատրաստուիլ ծեծած նուշով , զոր պէտք է խիժաւոր կամ շաքարաւոր ջրով հարել և բոլորը մաղէ մը անցընել : Տոս նուշի եղն մանր գնտիկներու վերածուելով կամ մզուելով նոյն արգասիքը կը պատճառէ նման կոզեղէն գնտիկներու . թէ՛ ասոնք և թէ՛ անոնք դիմահարութի կու տան հեղուկին , վասն զի այս գնտիկները լոյսը կը խոտորեն , որոնք ջրէն տարբեր բեկբեկումն ունին , մանաւանդ միջանկեալ հեղուկէն , որ ջրէն ալ ծանր է : Սնարացուցով կաթի ամենաբարակ խաւ մը , որ մէկ տասնորդ հազարորդամեղրի ըլլայ , դիտելով՝ կը տեսնուին որոշ կոզեղէն նիւթոյն կլորակ և թափանցիկ գնտիկները , որ կը լուզին թեթեւ խիժաւոր ջրային հեղուկի մը մէջ , որն որ նոյնպէս տրամալոյս է , և լոյծ կամ սաստիկ բաժնուած կը պահէ ազոդացեալ , աղային և շաքարաւոր նիւթերը :

Սրտաւորութեան կաթին : — Առաջները կը կարծուէր թէ կաթը թեթեւ թըթուութիւն մը ունենայ , բայց վերջէն իմացուեցաւ ու շատ անգամ ստուգուեցաւ որ կնոջ կաթը սաստիկ ալքալուութիւն մը ունի . անկէ ետեւ քննելով տեսնուեցաւ որ ուրիշ շատ կենդանեաց կաթն ալ ալքալեան վիճակ մը ունին , և հիմա կը կարծուի թէ կովու կաթը կթուելու վայրկեանը նոյնպիսի թեթեւ ալքալուութիւն մը ունի կամ գոնէ բոլորովին չէզոքական է . իսկ ասոր վերայ շուտ կամ ուշ տեսնուած թթուութեան պատճառը իր մէջ ձևացած քիչ քանակութեամբ կաթնային թթուն է : Բայց այս յատկութիւնս , ինչպէս միւս յատկութիւններն ալ , որ են կաթը կազմող սկզբանց համեմատութիւնները , կրնան փոխուիլ կենդանեաց սննդեամբը , շարունակ դադարմամբը , աշխատութեամբը կամ շարժմամբը , առողջութեւ վիճակաւ և կաթին հրնութեամբը . նոյնպէս կաթը կթման սկիզբէն ինչուան վերջը նոյն չէ , այլ

կը փոխուի . և ինչ որ պիտի ըսենք նէ կովու կաթին համար իմանալու է , որն որ կրնայ յարմարիլ , քանի մը թեթեւ փոփոխութեամբ , նաև այժու , ոչխարի և մատակ իշուն կաթին ալ :

Արբ կովը կը ծնանի , կաթը զգալի փոփոխութիւններ կը կրէ , որ քանի մը օր կը տեւեն և անոր յատկութիւնները կ'այլայլեն . այս կաթն այն ատեն օգտակար է նորածին կենդանւոյն , զորն որ նախ պէտք է մաքրէ և ապա սնուցանէ միանգամայն , իսկ մարդու սննդեանն յարմար չէ , բայց եթէ քանի մը օրէն ետեւ . վասն զի ոչ միայն այս առաջին օրերը անհամ է , աւելի ալքալուոր և թեթեւ մաքրողական , այլ նաև աւելի բնասպիտակուց բովանդակելով քան թէ բնապանիր՝ կը մածնու և կը կտրի եռացման ջերմութեամբ :

Շատ զգալի տարբերութիւններ դիտուելը են կաթին որպիսութեանը վրայ կթման սկիզբէն ինչուան վերջը . առաջին կթուածն ու վերջին կթուածն իրարու հետ նոյն չեն . վերջինը միշտ աւելի սեր կամ կոզի ունի քան զառաջինը , երբեմն առաջնոյն կրկնապատիկ քանակութեանէն աւելի . եղեր է որ ինչուան քառապատիկ քանակութեամբ աւելի կոզի տուեր է վերջին կթուածը : Տեսնուածն մը ստուգեր է որ հարիւր չափ կաթին մէջ , սկզբան կթուածը՝ հինգ չափ սեր կը բովանդակէ , միջանկեալ կթուածը՝ տասնհինգ չափ , վերջին կթուածը՝ քսանըմէկ չափ : Կաթնարաններէն ոմանց մէջ վերջին կթուածը կը պահեն ու սերի հետ մէկտեղ կը խառնեն . որով տեսակ մը թեթեւ ու թարմ սեր կը կազմեն , որն որ կրնայ ծառայել լաւ պանիր պատրաստելու : Սկզբան և վերջը կթուած կաթին այս տարբերութիւնները այնչափ աւելի են որչափ երկար ժամանակ կաթը ստեանց մէջ մնացած ըլլայ :

Բոլոր տարին ախոռի մէջ պահուած կովերէն լաւ կաթ առնելու համար պէտք է զանոնք բազմատեսակ կերակրով սնուցանել , ու չտալ անոնց այնպիսի խոտեղէններ որ անախորժ հոտ

ունին , ինչպէս են կաղամբ , շողգամ , պրաս , և սոխ : Անդամեայ մաքրութեանն համար եղած խնամքներն , ինչպէս անոնց առողջութիւնն ու հանգրստութիւնը շատ մեծ ազդեցութիւն ունին կաթին լաուութեանը վրայ :

Այս այլ և այլ հնարքներէն աւելի ընտրելի են բերրի բնական մարգագետինները , որոնց խոտերը փափուկ կ'ըլլան և զանազան , ուր կովերն հանգիստ աղատ կ'արածին , որով առատ ու համեմաւոր ախորժական կաթ կու տան , և անկէ շինուած սերը , կողին ու պանիրն ալ նոյն սննդարար գեղեցիկ որակիութիւնները կ'ունենան :

Արեւի Ինչիբէն աբու-Էլ : — Արթին բազադրութեանը մէջ մտնող գոյացութիւններէն այն ամէնը որ լուծուած են , ինչպէս բնապանիրը , բնասպիտակուցն ու աղերը , անոր ծանրութիւնը կամ խտութիւնը կ'առաւելուն . ընդհակառակն պարարտ նիւթերը ջրէն աւելի թեթեւ են ու կաթին թեթեւութիւնը կամ նուազ խտութիւն մը կու տան . բայց ասոնք իրենց տեսակարար թեթեւութեանը պատճառաւ կաթին երեսն ելլելով՝ հետերնին մէկտեղ նաև մաս մը բնապանրոյ կը բերեն խտացած , որ կողեղէն գնտիկները մէջն առած կ'ըլլայ : Այս խառնուրդս վերին խաւ մը կը ձևացընէ շատ կամ քիչ հաստութեամբ և սերը կը կազմէ :

Հետզհետէ այս սերն ուրիշ թափանցիկ անօթի մը մէջ առնելով , որոշ կը տեսնուի որ վերին խաւը աւելի դիմահար է և դեղնորակ գոյն մը ունի . քան թէ ստորակայ հեղուկը , որն որ աւելի տրամալոյս ըլլալով թեթեւ կա-

նաչախառն սպիտակութիւն ունի և դեռ իր մէջը կը բովանդակէ կողեղէն գընտիկներէն մաս մը :

Այս մեքենական բաժանման ժամանակ քիչ մըն ալ կաթնային թթու կը ձևանայ , որուն պատճառն է մասնաւոր խմորումն մը . այս թթուութիւնը այնչափ շուտ առաջ կ'երթայ որչափ բարեխառնութիւնը բարձր ըլլայ , մինչև կէտ մը հասնելով բնապանիրը կը մածնու : Այս մածունը կամ կտրուած կաթը իր մէջ կը բովանդակէ այն ամենայն նիւթերն որ կախման վիճակ ունին և կամաց կամաց կը բաժնուի շիճուկէն :

Չմեռը շատ անգամ կաթն հեղուկ կը մնայ և սերը երեսը կ'ելլէ ինչուան երեսունըվեց կամ քառասունըթու ժամ , և ալ աւելի . իսկ ամառը հասարակօրէն քսան կամ երեսուն ժամուան մէջ կը կտրի կաթը :

Արեւի է նաև տասնըհինգ կամ քսան վայրկենի մէջ կտրել նոյն իսկ թարմ կաթը՝ մէջը քիչ մը մակարդ՝ խառնելով և 25 ու 30՝ ջերմութեամբ . այս հնարքս կը բանեցուի մածնած կաթին կողեղէն գոյացութիւնը բոլոր պնդացընելու՝ պանիր շինելու համար : Այս թունները , պաղլեղն ու այլ և այլ աղերը կրնան կաթը կտրել , մանաւանդ եռացման օգնականութեամբ :

1 Այս մակարդը (Գղ. Présure) կը գոյանայ կաթով մեծցած հորթուն ստամոքսին մէջ , ուսկից հանելով պէտք է լուալ , և թեթեւ մը աղելով նորէն ստամոքսին մէջ գրած չորցընելու է : Երբ հարկ ըլլայ գործածել պէտք է անկէ քիչ մը մաս հարել թթուաշ հեղուկի մը մէջ , և գրգալ մը այս հեղուկ մակարդը կրնայ 15 գաղղիական լիտր կաթ կտրել :

